

ՀԱՅԻ ԳՈՒԻԹԵՐԱՅ

(Շար. տես յէջ 429)

ՍԱԿԱՅՆ ընծայիկ մը, զոր կառքով գնացողը՝ մնացողաց, և նոյն իսկ տղայք իրենց ծնողաց պէտք էին տալ, քիչ անգամ կը զլանար իրեն ամբիշ ազգեցութիւնը յուզեալ սրտերու վրայ, մանաւանդ երբ այն կը նկատուէր միայն իրեն գրաւակաւ մը՝ տուն բերուելիք մեծ « ընծային »: Վերջապէս կարաւանը կը սկսէր շարժիլ դէպ ի « Մաճառ երկիր » (Հունգարիա) հասարակաց ուրախութեան գոչիւններու և աղաղակներու, ձայներու և զխարկաշարժութեանց մէջ: — Այս միայն մնացած է նախկին կարաւանէն. — ոչ կես գնայ նա ի Սեւ ծով, ոչ եւս անոր գլուխ կը կենար պատերազմափորձ կարաւան—բաշիկ, որ մինչեւ մայր հայրենիք, մինչեւ էջմիածին երթալու ճամբաները գիտէր. և այժմ կարաւանիս գործն է միայն ի Յազմար կամ ի Յիկեր հունգարական մեծաբաճառ մը տանիլ բերել: Անտարակոյտ Հայք զիտցան հոս կիրթ և զգուշաւոր կերպով վարուիլ, վասն զի իրենց զիրենց կառավարեցին միշտ ըստ իրենց ազգային առածին. « կուսիտլ հերիւնի ծայրին շի գարնուիք ». կամ, « Ելանք անծանօթ քաղաք մը ու տեսար որ գլխարկնին շրջած կը գնեն, դու ես նոյնը ըրէ »:

Գառնալով ի Գուլթի, վաճառարեն ու « շքլուն վաճառականն » կ'ըլլար փոփոխակի դարձեալ արուեստագէտ, կաշեգործ, ծխախոտ մշակող: Թէպէտ կ'ողջայ հայ առածն թէ « մէկ ոչխարէն մէկ մորթ միայն կրնայ հա՛նուիլ », բայց ունեցաւ նա միշտ ամէն տարի գնուած երեսուն հազար ոչխարաց բազմութիւ մորթերը, որք քանուչորս խաղախորդներու և սեկի գործարանաց շահաւոր աշխատութիւն մատակարարելու կը բաւէին: Չմեռուած երկար երեկօթներու միջոց, տուն և կած հունգարական զինուոյ գաւաթը ձեռքերնին՝ վաստըկուած հարիւրներ կը համբէին,

և միլիոններ — կ'երազէին: Այժմ այս մանր ճարտարարուեստն ալ՝ գործատանց մեծ շահագործութեան պատճառաւ՝ խափանուած է, և քանուչորս խաղախորդի գործատուններէ մէկ հատ միայն մնացած է, այն ալ Հրէից ձեռքը:

Գուլթոյ և գուցէ նաեւ Միխաղինի Հայք կը զանազանուէին միւս ամէն լեհաքնակ Հայերէն այսու, որ անոնք ոչ միայն ասոնց պէս սերտիւ յարեալ են իրենց արարողութեանց, այլ նաեւ իրենց հնաւանդ սովորութիւնները, ձեւերը ու նախապաշարուները պահած են, որոց մի քանին կրնամք հոս յիշատակել: Այսպէս, ծնողք սովոր են գերախայն խանձարոյն երկայն յապաւինով մը, որուն հանգոյցները՝ արարողութեան ժամանակ կ'ընթացայրն պիտի քակէ: Նախապաշարում մը կ'արգելու՝ որ խօսեցեալք ծանուցման ժամանակ եկեղեցւոյ մէջ ներկայ գտնուին: Նշանտուքի ժամանակ, որ միշտ հարսին տան մէջ կը կատարուի, յետ յաջող ելից օժաի համար եղած երկատատեւ և յաճախ շատ ծանր բանազնացրութեանց, նշանի մատանիներն քահանայէ մը կ'օրհնուին: Պատկաման նախընթաց երեկոյն՝ փեսային տան մէջ կը ժողովուին իրեն բարեկամներն ու ազգականները. մինչդեռ նուազահանդէսը ուրախ եղանակներ կը զարնէ, ներս կը մտնէ սափրիչ մը՝ հոն ներկայ եղողները ամիլելու կամ մազերնին կտրելու համար. և մինչպէս նա փեսային զխոյն ձեռք կը զարնէ, անոր երկու կողմը կը կենան երկու երիտասարդներ վառած մոմերով: Հրացանի հարուած մը կը ծանուցանէ, որ պատգամաւորներ հասած են հարսին ընծաներովը: Բայց փեսային բարեկամքն կը պահանջեն անման զգեստներ, հագուստ և սրինգներ. ծաղրական առեւտուր մը կը սկսի, և վերջապէս կը հարկադրին իրենց բարձր պահանջմունքները ամենափոքր նուիրաց իջեցնել: Նոյն ժամանակ փեսայն ալ կը հրամայէ իրեն ընծաները հարսին մատուցանել:

Հարսանեաց օրը կը հաւաքուին արք նախ փեսային տունը, անտի երկայն թափօր մը, առջեւէն եղբայրութիւնք, որոց երիցազոյնը սուսանող դրօշակով բարձր զաւազան մը կը

կրէ¹, վերջը քահանայն, հուսկ յետոյ փե-
 օայն իրեն բարեկամներով, կը սկսին երթայ
 հարսին տունը, ուր շաքարեղէններով, զին-
 ւով և երաժշտութեամբ կը հիւրընկալուին :
 Այժմ, նախ վերջին ձեռք մը պիտի արուի
 հարսին պատճառանայ : Մենեկին մէջտեղ զը-
 րուած թիկնաթոռի մը վրայ մեծ բարձ մը
 կը դրուի . երբ հարու անոր վրայ կը նստի,
 կը շրջապատեն զինքը հարմնբոյրեր, յաճախ
 թանկագին (շատ անգամ փոխ առնուած)
 աղամանիցայ պսակ մը կը դնեն մազե-
 րուն վրայ և քողով կը զարդարեն զինքը
 վայելապէս : Հարու ոտք կ'իջնէ և կը մազ-
 թէ հարմնբոյրերու, որոնք կարգու հետզհե-
 տէ բարձին վրայ կը նստին, ու իրենք
 ալ փութով նոյնպիսի երջանկութեան կա-
 ղնային հասնիլ : Երբ թափօրականք կառքի
 կամ սայլի մէջ կը նստին՝ խօսեցելոց վը-
 րայ կը տեղան ամէն կողմանէ անուշեղէն-
 ներ ու շաքարեղէններ : Պսակի ժամանակ
 խօսեցելոց գլխուն վրայ պզտիկ պսակներ
 կը դրուին : Սակայն այս կը վերաբերի ա-
 ռուսիկապէս արարողութեան, որոյ մասին չեմ
 կրնար խորամուխ ըլլալ : Նոյն օրը սովո-
 կանի հարսանեաց կոչուածքէ վերջը՝ տեսակ

տեսակ կերակուրներ կը զրկուին հրաւիրեալ
 հիւրերու տուները :

Շատ պատշաճ բան չի թուիր ամէն ան-
 ցամ կատարուած մեծերոց սեղանի (հոգու-
 հաց) շատ հնաանդ սովորութիւնը, յորում
 բարեկամք և ազգականք մեծելին զագաղին
 սենեկին թովի սենեակը՝ յաճախ մինչև կէս
 գիշեր միտսին կը կենան : Ասոնցմէ, մաս-
 նակից ըլլալ (հոգեհացին) չկրցողաց տու-
 ները կը զրկուին Ռոսշրա, կարկանդակ, և
 անպրառ², մեղրախտն կաթնապուր, Երբեմն
 մեծելին բերանը փոքրիկ զրամ մը կը դրուէր,
 կամ սպիտակ կտաւ մը զագաղին մէջ :
 Չուանը, որով զագաղին շափը կ'առնուէր,
 սենեկին ձեղուան փոքրիկ ծակէ մը կ'ան-
 ցընէին :

Մննդեան խթման օրը եղբայրութիւններ
 տունէ տուն կը պարտին և կ'երգեն ծննդեան
 Առետուս (ալէլուիա) երգը . Բազմաձայն երգը
 կը հնչէ շափազանց ծանր ու արժանավայել .
 երգին զուարթ, միամիտ և զրուցական ի-
 մաստքն կը համապատասխանեն՝ միջին դարու
 հին ծննդեան երգերու, և նորագոյն թուա-
 կանի երաժշտութիւն ըլլալ կը թուի :

Largo

Ա - սոր է տօն ը ծընթերեամ, անտիս
 ծընաւ Մարիամ զՅիսուս ուղղիմ, անտիս
 ՁՅիսուս ուղղիմ ըզՍուրբ Հոգւէմ, անտիս
 Դեռ չէր եկաւ երեք աւուր, անտիս
 Եւ ոչ Ռամ երեք խօսեց, անտիս
 Ինքմ ի մօրէմ Տէր խօսեցաւ, անտիս
 « Մարիամ Մայր ես քու ծառայ, անտիս

ծը - նաւ Մ-բիւս զՅի-սուս ու-ղղի- մ - ան - տիս

Ասոր է տօն ը ծընթերեամ, անտիս
 ծընաւ Մարիամ զՅիսուս ուղղիմ, անտիս
 ՁՅիսուս ուղղիմ ըզՍուրբ Հոգւէմ, անտիս
 Դեռ չէր եկաւ երեք աւուր, անտիս
 Եւ ոչ Ռամ երեք խօսեց, անտիս
 Ինքմ ի մօրէմ Տէր խօսեցաւ, անտիս
 « Մարիամ Մայր ես քու ծառայ, անտիս

Մարիամ, սուր զիս աշկերտութիւմ, անտիս
 Երթամ անիմ աշկերտութիւմ, անտիս
 Մարիամ, մի՛ առ զորդիմ լուսիմ, անտիս
 Ջորդիմ լուսիմ ինքմիմ կուսիմ, անտիս » :
 Գրեաց իլաւ առ վամբերում, անտիս
 Ոսկի բերան³ վարդապետիմ, անտիս
 Գրեց զորդիմ աշկերտութիւմ, անտիս

1. - Վրբոնէցի որմանկարին մէջ, Հայոց
 խմբին մօրուաւոր առաջնորդը կը կրէ նման
 գաւազան մը կապոյտ զբօշակով :
 2. - Արգէն հնչուածը կը ցուցնէ, որ ասոնք

Հայերէն բառեր չեն, առաջինը սլաւերէնէ և
 վերջինը պարսկերէնէ ծագած կ'երեւին :
 3. - Բնագրին մէջ (անշուշտ ապագրութեան
 սխալով) զրուած է բերան :

Գիր, գործցիմ զայբնուրեանսս, աւետիս
 Նա չէր կարդար զայբնուրեանսս¹, աւետիս
 Թէ կը կարդայ զարմուտարամ, աւետիս
 Գիր գործցիմ զարմուտարամ, աւետիս
 Նա չէր կարդար զարմուտարամ, աւետիս
 Թէ կը կարդայ զարմուտարամ, աւետիս
 Գիր գործցիմ զարմուտարամ, աւետիս
 Նա չէր կարդար զարմուտարամ, աւետիս
 Թէ կը կարդայ զարմուտարամ, աւետիս
 Գիր գործցիմ զարմուտարամ, աւետիս
 Նա չէր կարդար զարմուտարամ, աւետիս
 Թէ կը կարդայ զարմուտարամ, աւետիս
 Սատուածարամ միարիբան, աւետիս
 Ինչ արեղար վարդապետար, աւետիս
 Յեղու ցեղու ելամ մըտամ, աւետիս
 Բարակ ու երկամ թուղթ գրեցիմ, աւետիս
 Դըրամ Ի Մարիամ² խըրեցիմ, աւետիս
 Մարիամ եկու. առ բու գորդիմ, աւետիս
 Մեծի չամեկ աշխիտութիւն, աւետիս
 Քսմոց որ կ'ամեկ վարպետութիւն, աւետիս:

Ամենամեծ Հանդիսով կը տօնուի Աստուածայայտնութեան տօնն. յետ Զորահանաց կատարուելուն ժողովրդապետար սովոր է խաչելութիւն մը ընկղմելու օրհնած Զրոյ կոնքին մէջ, Հասարակութեան Հարուստ անդամ մը կը խնդրէ այն ատեն խաչը դուրս հանել կարենալուն պատիւը, գումար մը ուսմաննով, որ յաջճախ քահանային « իմ աւելի կու տայ » հարցմանէ յառաջ եկած գնոց յաւելուածին պատճառաւ՝ ամենաբարձր աստիճանի կը հասնի:

Իրբեւ հայկական կերակուրը հշտանաւոր են ամենէն առաջ Կանէպոտր հեռորդով, ապուր մը պանորային՝ բանճարեղենէ քաղցրութեանիով, և եռանկիւնի մսայից, որոց մին քառակուսի է և կը կոչուի տօլվար (յաջողութիւն), ով որ զայս կ'աճուու, նոյն տարւոյն մէջ պիտի ամրանանայ. յետոյ՝ բրնձապոչոք, վերոյիջեալ ծիտուած միս ոչխարի (ածռակի կամ պոչակն), ապա՝ զանազան խմորեղէններ, ինչպէս զըդմաձ և քաղարան. սակայն

ամէն բանէ աւելի՝ շաքարի մէջ եփուած պտուղ, որուն վեռ այսօր իսկ արեւելեան Կայսրիոյ մէջ՝ օրուան օր և է ժամուռ կը կարօտի մարդ:

Այսպէս ուրեմն, Հայոց ժողովրդական բարբը տեղեկու համար, Կայսրիոյ ամենախոր արեւելեան անկիւնը պէտք է թոյլնը Սակայն Գուլթիոյ և շրջակայ աղեղբու ժողովուրդը մեծաւ մասամբ, ինչպէս կը յիշատակուի, առաջին անգամ անցեալ դարու մէջ Ռուսմանիայէն զաղթած են. չեն ներկայացնիր այլ ևս ոչ նիւթական և ոչ բարդական տեսակետով՝ հայկական զուտ և ազնուական տիպարը, Չայս փնտտելու է այն հին զաղթականաց սերնդոց մէջ, որոնք իսկոյն յետ կործանման Անի քաղաքին և յաջորդ երեք դարերու մէջ՝ հայրենի աշխարհը թողուլ ստիպուեցան, թէ՛ ասոնք իբր քաղաքական փաստականներ՝ ազնուականութեան և բարձր աստիճանի վերաբերէին, ինքնին յայտնի է և իրաց եւթիւնն ալ զնոյն կը հաստատու: Ասոնք իրենց բարգաւաճ ժամանակաց մէջ, գիտցան նաեւ ցուցնել իրենց սեզ ազգին երկանտութիւնը զանազան արուեստից մասնաճիւղերուն մէջ: Ինչպէս որ յամին 1756 հիմնուած Գուլթիոյ եկեղեցին, նման ուրիշ հայ ժողովրդապետական եկեղեցիներու, օրինակի համար ի Գիսիսիքա (1759—1794), Միսիսի (1718), Հորտիքա (1706), Սասնիսըաւ (1748—1772), Լիսիկ (1785), ստորին չի մնար քան լեհական ուրիշ փոքրիկ քաղաքաց եկեղեցիքը, որը աննշան և հինացած ճարտարապետութեամբ շինուած կան ամալութեան մէջ. նոյնպէս ունինք եւս Լեմպերկի արքեպիսկոպոսական մայր եկեղեցին՝ իբր չափաւոր, բայց հետաքրքրական յիշատակարան մը բիւզանդական ճարտարապետութեան:

Արեւելեան ծաղումն ունեցող շէքս ունի երբեք՝ նաեւ արուստուտ տեսանելի՝ բմական խորաններ. միջինը, կիսաբոլոր ոչ բազմանկիւնի (ինչպէս երբեմն էր բիւզանդական ճարտարապետութեամբ շինուած եկեղեցիաց զրեթէ հարաւային արեւմտեան ճիւղերուն սովորաբար մեծամասնութիւնը), և զրեթէ եռապատիկ աւելի լայն քան երկու

1. — Այսինքն է, և ոչ անգամ մը վրան կը նայէր. քէչ էր այն բերն համար.
 2. — Եկեղեցու Հաւոց գրուածները:

նեղ և ցայսօր իսկ 1. 6 մեզը լայնութեամբ կողմնակի խորանըը, որոց որմերը յայտնապէս վերջէն ընդարձակեք են: Այս երկու պատուհանաձեւ, դատարկ, (որովհետեւ խորանի մը համար նեղ են), կլոր անջրպետներու կը համապատասխանեն արեւմտեան մասին մէջ՝ նոյնպէս երկու նեղ, պատուհանաձեւ անջրպետներ . կողմնակի թեւերու բացման համար՝ արեւմտեան բազկէն երկու կոշտ պատի նեցուկներու ձեռքով, և վերը նոյնպէս ուժով միջնորմով մը զանոնք բաժներ են, որ 4.07 մեզը լայն և 5.20 մեզը բարձր, հետեւաբար շատ բլթանկիւն գոթական կամարի¹ մը շրջ յեցած է: Եկեղեցւոյ քառաթեւին, այն է թեւերուն հաստման տեղոյն վրայ՝ կը բարձրանայ ըստ բաւաֆանի բարձր, չորս կլոր պատուհաններով, արտաքուստ բազմանկիւն, ներսէն բոլորական ձեւ, իջար երկոտասանանկիւն բազմանկիւնի շրջանակով մը եզերուած գմբէթ մը: յատկաբար առանց մասնաւոր ձեւոյ մը իրարու մէջ ազուցած աղիւտներով շինուած է: Մասնաւոր յիշատակութեան արժանի է, որ արեւմտեան և արեւելեան թեւերը հաւասարապէս երկայն, սակայն կողմնակի թեւերը աւելի կարճ են, և հետեւաբար ո՛չ լատին և ո՛չ յունական, այլ հայկական յատուկ խաչ մը կը ձեւացնեն:

Այսպիսի սեպական չափակցութիւն խաչաձեւ թեւոց, բազմանկիւն շրջապատ և արտաքին կողմ գմբէթին, պատուհանաձեւ յատկանիշ երկու կողմնակի խորանաց և անոնց համապատասխան յետակողման անջրպետներ, երկու բլթանկիւն գոթական կամարաց ձեւը, այս ամենայն պատճառը միանկամայն կը հաւաստեն, որ զոս վերջին բիւզանդական հասարակաց ընդհանուր նախաժողով ձեւերու մէջ՝ հայկական յատուկ ճարտարապետութիւն կը տեսնեմք: Մեր շէնքը յայտնապէս նմանութիւն ունի Ալթաբաա լեւան վրայի Արկուտոյ եկեղեցւոյն հետ,

միայն թէ հոն հայկական աւանդական արտաքին ուղղանկիւն ձեւը, կողմնակի թեւոց ուղղանկիւն յօրինուածութիւն և արտաքուստ գլխաւոր թեւին կիսաբարդակիւն ուղղաթիւ հատուածներով՝ աւելի հաստաբամբութեամբ պահուած է:

Ասոր հակառակ ի զուր Լեմպերկի մէջ հայկական արտաքին ճարտարապետութիւն պիտի փնտոնք. մանաւանդ թէ շքեղ տունքեր հայկական փողոցներու մէջ կը ցուցնեն կալուածատեարց ջանքը պատրիկներու նմանելու՝ վերանորոգման ճոխ ճարտարապետութեան արտաքին հարուստ զարդարանքով: Միայն հետաքրքրեալն են յատկաբար մական պատմութեան նկատմամբ, այլ ոչ արուեստից պատմութեան տեսակէտով. իրենց գոյութիւնը կը պարտին հայ քաակի, այլ հագրէ հայկական ձեռաց: Տարբեր կերպով կը նկատուի պատմական և զուտական տեսակէտով՝ այնքան նշանաւոր Եացլովիկ աւան՝ Պուցացիքի շրջակայից մէջ: Երկար ժամանակ է թէ վեր հոս քնակութեամբ հաստատուած ըլլալով հայ ժողովուրդն, զեռծել. դարուն մէջ իրենց ընդարձակ վաճառականութեամբ, սեպական եպիսկոպոսի և տաննի ելեմուտքը կը կազմէին: Մտիպեցին նոյն իսկ բնիկ Լեմպերկի և Ռուսթեմի իրենց վայտակերտ տուներէ և կաւաշէն խղիկներէ՝ տօնաւաճառի ստորին հրապարակը իջնել, և մանաւանդ՝ իրենց սեպական նեցին գրեթէ բացարձակ կերպով մեծ հրապարակ հանող երկու երկճիւղ ճամբայներ: Հոն հաստատուն կերպով հիմնեցին իրարու կից իրենց շքեղ գետնայարկ տունքը, և զանոնք բարբառեցին՝ ի սկզբան վայելուչ և անպանդճ, այլ յետոյ լեմպերկցի քարակոփներու յայտնի ազդեցութեան ներքեւ, քիչ մը խճողեալ զանրով և պատուհանաց շրջանակներով:

Ա. 8.

Շարայարեցի



1. — Այսպիսի կամարներ կը գտնուին Դեբեդիէ Տիւպուսայի զործոց մէջ և Հ. Ալեշան յաճախ կը նկարագրէ: